

Մեզմէ մեկնած փառքերան հուրժօս թէլերն են միայն,  
Կը կամրջն որ մեզի անմեռ հիւսկով մը հողին.

Այն որ կամուրցն իր չունի պիս' կորսուի ընդունայն,  
Խնչպէս օրէնքն է հողին՝ մարդոց սրբին մէջ գրուած:

Օրինեալ սկիզբն է քու հող, եւ ալ յաւէս անվախնան,  
Լոկ քու ճամբռով կը ճային վերածընող մեր փառքին.  
Յաւերժութիւնը խանգի հեռու պատրահէ է միայն.  
Ազ դուն հաւատքը առջի, վերջին երազը մարդուն:

Ու պիտի օր մը ծոցէդ բացուի երազը մերին,  
Յարութեան փառմն ալ ճնշէ նորասեղծման հրայրեռով.  
Երախանչիւրն իր հողին պայծառանայ պիս' յայնժամ.  
Բայց մինչ օրն այդ իրարու պիտի ընդդէմ մարտնչին,

Ու վասն հողին սարքուած մնայ կը ուին այդ անհաւու:

Պ. ՅՈՒՆՍՊ

## Հ Ո Ղ Ի Ն Զ Ա Ց Ն Ը

Փ.

Յաւերժական այս կը ռուսին եղար մարզիկ, ճահատակ,  
Հաւատարիմ ալ ցեղ իմ, յաւերժութեան այդ տրում.  
Քանի՛ հեղ ծառը կեանքիդ առաւ ծաղիկ, բռնմեցաւ,  
Հողերուդ տակ կը ճնշեն խանի երազ ու խոսում:

Երկիրն այսպէս պապերուս անիւններուն ու արեան,  
Դարէ ի դար մինչ այսօր եղաւ տանար ու բազին,  
Չոյզ փառքերալն այս տաղուած պիտի ցեղ իմ յաւիտեան  
Դուն աղօւունաս օրէ օր, անցնիս լրյուն ալ անդին:

Մեր բաղձանէն ու սէրէն թէեւ հեռու, բայց աղուոր,  
Թոշունն ինչպէս նէքեարին արգելմներու տակ հազար.  
Անունդ անուս ճայրենիք, զինիին պէս դարաւոր,  
Չոր կը փնտում ամէն տեղ՝ բերած հոգիս ըլրբներուս:

Անուններու եւ արեան մարգրիսներով երիզուած,  
Քեզի համար մահուան հետ յաւերծ կուել ենք դաշին,  
Քեզի համար ով իմ հող, երազներով խաղցրացած,  
Մեռեներովս լեցուն, ամենասուրբ յըղութիւն:

Երուսաղէմ

Պ. ՅՈՒՆՍՊ